

զիջական) և բարոյական, որ շատ կարեւոր տարր մըն է. այնպէս որ երբ հիւանդը բարոյապէս ուժեղ է, առողջանալու յոյսերը կը շատնան:

Այսպէս մենք մեր մէջ կը կրենք ինքզինքնիս բժշկելու գործիքը՝ Սակայն, պիտի ըսէք, միթէ չլթայուած չենք խառնուածքին և նրկարագրին, որոնցմով օժտուած ենք մեր ծնած օրէն սկսեալ:

Այո, բայց մենք անոնց ստրուկները կը մնանք միայն այն ատեն, երբ կրաւորապէս կ'ենթարկուինք մեր խառնուածքին: Ուրախուածիւնը, առողջութիւնը և երջանկութիւնը իսկական յաղթութեան մը պտուղներն են:

Պէտք է քանդել անխուսափելի ժառանգականութեան նախապաշարումը: Անշուշտ, կան ջլախտաւորներու զաւակներ, որոնք սահմանուած են դառնալու զոհերը հիւանդութեան մը, որուն զարգացումը ճակատագրական պիտի ըլլայ: Սակայն ատոնց թիւը շատ քիչ է բազդատմամբ այն անձերուն, որոնք ծնած ատեն, ունին սովորականէն քիչ մը աւելի տկար և զգայուն ջղային դրութիւն մը: Այս վերջիններուն մօտ, կեանքի պատահարներն են, որ յառաջ կը բերեն անցողակի կամ տեւական հիւանդութիւններ:

Ամէն պարագայի տակ, ինչ որ ալ ըլլայ ի ծնէ ձեր բնախօսական կազմուածքը եւ նկարագիրը, կրնաք և պարտաւոր էք մշակել ձեր անհատականութիւնը, այնպէս՝ ինչպէս պարտիզպան մը վայրի հասարակ վարդէն հրաշալի վարդ մը կը շինէ:

Պէտք է շարունակ կրկնէք, որ ձեր ուժը, երջանկութիւնը և առողջութիւնը ձեր ծնած օրէն սկսած՝ իբրեւ նուէր ձեր ձեռքը դրուած են բարի պարիկներու կողմէ: Ձեզմէ կախում ունի օգտուիլ անոնցմէ:

ՏՕՔԹ. ՓԻԷՌ ՎԱՇԷ

ԸՆԹԵՐՅՈՂ

ԴՌՈՒՆ ՈՐ ԿԸ ՍԻՐԵՍ «ԲՈՒԺԱՆՔ»ը, կը կարգաս և կ'օգտուիս, ՁԵՍ ՈՒՁԵՐ ՃԻԳ ՄԸ ԸՆԵԼ, տարածելու համար քու թերթդ, րաժանորդագրելով ծանօթներդ, որպէսզի ուրիշներն ալ կարդան, սիրեն և օգտուին «Բուժանք»էն և զարգացնեն զայն:

ԻՍԿ ԴՌՈՒՆ ՈՐ ՈՒՐԻՇԻՆ «ԲՈՒԺԱՆՔ»Ը ԿԸ ԿԱՐԴԱՍ, գիտցիր որ չի բաւեր կարդալ, այլ պէտք է ունենալ և պահել «Բուժանք»ը, որուն մէջ խորհուրդը կրնայ քանի մը անգամ փոխարինել տուած բաժնեդինդ:

ՈՒՐԵՍՆ ԱՆՄԻՋԱՊԷՍ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԷ: